

ծանրութիւնն է, բայց այն ծանրութեանը չէ կամ ծանր ըլլալու այն որպիսութիւնը չէ, որ 'ի սկզբան յիշատակեցինք . այս առաջ կու դայբաղդատելով մարմնոյ մը ծանրութիւնն իր տարածոցին հետ, այսինքն իր բռնած միջոցին մեծութեանն հետ : Երևակայենք երեք տարածոցք, բոլորովին իրարու հաւասար . առաջինը՝ փայտէ, երկրորդն՝ երկաթէ, և երրորդը՝ կապարէ . ասիկայ երկրորդէն աւելի ծանր կը կշռէ, և երկրորդն՝ առաջինէն շատ աւելի . և օրինակի համար, եթէ առաջինը կը կշռէ 65 կրամ, երկրորդը կը կշռէ 779 կրամ, և երրորդը՝ 1144 կրամ : Երբ մարմին մը ձեռք կ'առնունք, մերձաւորապէս թէ անոր ծանրութիւնը կը գուշակենք, և թէ տարածոցն . և բաղդատելով մէկը մէկալին հետ, առանց մասնաւոր ուշադրութեան, կ'ըսենք թէ փայտն աւելի թեթև է քան զերկաթն, ու կապարն աւելի ծանր է քան զերկաթն . իսկ եթէ երկաթի կտոր մը ծանր ըլլայ երկու, երեք, չորս և այլն, անգամ՝ քան զուրիշ մը, տարածոցն ալ երկու, երեք, չորս, և այլն, անգամ՝ մեծ կ'ըլլայ քան զայն . անոր համար ծանրութեան ու տարածոցի համեմատութիւնը միշտ նոյն կը մնայ երկաթի ամէն կտորներուն վրայ ալ, ինչպէսնաև կապարի ամէն կտորներուն վրայ . բայց կապարինը մեծ է քան զերկաթին, ինչպէս 1144 մեծ է քան զ779 : Այս համեմատութեանս անփոփոխութիւնն իւրաքանչիւր տեսակի գոյացութեանց վրայ՝ ըսուեցաւ տէսակար ծանրութեան, իւր թէ բոլոր տեսակին կը պատշաճի, ուր բացարձակ ծանրութիւնը կը փոխուի մի և նոյն գոյացութեան կտորէ մը ուրիշ կտոր անցնելով, և ամենատարբեր գոյացութեանց երկու կտորներ կրնան մի և նոյն ծանրութիւնն ունենալ . ընդ հակառակն շատ դժուարագիւտ է որ երկու տարբեր գոյացութիւնք ձիշդ մի և նոյն տեսակարար ծանրութիւնն ունենան :

Կը չարունակուի:

Պարսկատան:

Պարսից ազգը Աեմայ Ելամ որդիէն առաջ եկած է, անոր համար սուլթանոց մէջ շատ անգամ Ելամացիք կ'ըսուի . արևելեան ազգաց մէջ ալ սովորութիւն եղած է Իրան կոչելու . իսկ Պարս անունը ուսկից առևելնին յայտնի չէ :

Պարսից պատմութիւնը արևելեան ազգաց մէջ ծանօթագոյններէն մէկն է, մանաւանդ մեր ազգին, որ շատ վերաբերութիւններ ունեցած է հետը, եթէ քաղաքական սպատերազմներով և եթէ կրօնական հալածանքներ կրելով անոնցմէ :

Աիւրոսէն առաջ Պարսից ազգը տասուերկու ցեղ կը բաժնուէր, որոնց վրայ կամբիւս կը թագաւորէր, որ Անգանէի՝ Աժդահակայ դստեր հետ ամուսնացաւ . անոնցմէ ծնաւ Աիւրոս, Վրիստոսէ 599 տարի առաջ : Աիւրոս կործանեց Բաբելոնը և ընդարձակեց և փառաւորեց Պարսից տէրութիւնը . անոր համար ալ ինքը կը սեպուի հիմնադիր Պարսից թագաւորութեան : Իրէն յաջորդներն ալ, մանաւանդ Վարեհ որդի Աշտասպեայ և Վաներքսէս, աւելի ևս ընդարձակեցին տէրութեան սահմանները : Այս Ալեքսանդր մակեդոնացւոյն հետ պատերազմի բռնուելով Աշտահէհ Գյաղթուեցաւ, որով Ալեքսանդր տիրեց Պարսկատանի, և իր մահուընէն ետև ալ Աելեկիացւոց թագաւորութեան մասն եղաւ : Վիշտունէն Արշակ անունով կտրիծ մը Պարթևաց ազգէն՝ ապստամբելով Աելեկիացւոցմէ ու տիրելով Պարթևաց, Պարսից և Արարաց վրայ, թագաւորեց Բասկարագարը, Վրիստոսէ 246 տարի առաջ : Իրմէ զրեթէ հարիւր տարի ետքը իր թոռը Աեծն Արշակ ընդարձակեց տէրութիւնը ինչուան Հնդկաստան . Հայոց ալ տիրելով՝ իր Աղարշակ եղբայրը թագաւորեց համար 6

շակայ ցեղը երկայն ատեն թագաւորեց
Պարսկաստան, զոր շատ զօրացուց . ին
չուան որ Ասաննեան ցեղէն Արտաշիր
անուամբ պարսիկ նախարարը ապօս-
տամբեցաւ Արտաւան թագաւորէն ու
սպաննելով զայն՝ ինքն անցաւ տեղը:
Արտաշիր շատ պատերազմներ ունեցաւ
մեր Խոսրով Ա թագաւորին հետ ո-
րուն վերջապէս պատերազմաւ չկարե-
նալով յաղթել, խարեւութեամբ Ինակ
նախարարին ձեռքով դաւաճանեց զայն
ու ինքը Հայաստանի տիրեց: Արտա-
շիրի յաջորդեց Շ ապուհ իր որդին,
Քրիստոսի 270 թուականին . որուն
ժամանակը Տրդատ Հռովմայեցոց օգ-
նութեամբ վրնտեց զինքը Հայաստա-
նէն: Շ ապուհին յաջորդեց Արմիզդ
(302) և անոր ալ Շ ապուհ երկայնա-
կեաց, որ խարեւութեամբ մեր Տիրան
թագաւորը կուրացընելով անոր տեղը
որդին Արշակը թագաւորեցուց . բայց
վերջէն տեսնելով որ Արշակ Հունաց
կայսեր հարկատու եղաւ, զինքը Ին-
յուն ըսուած բերդը փակեց, ու Պա-
պը թագաւորեցուց: Կ սոր ժամանակն
ալ շատ չարիք հասցընելէն ետե Հայա-
ստանի, Արշակունեաց ցեղէն Խոսրով
իշխանը թագաւորեցուց . իրեն յաջորդ-
ներէն մէկն Ա ռամ, բոլորովին Հայոց
թագաւորութիւնը վերցուց ու սկսաւ
մարզպաններ խրկել Հայաստան (428):
Ա ռամայ յաջորդը Յազկերտ Բ շատ
զօրանսալով տակնուվրայ ըրաւ Ասիան.
շատ ազգերու տիրեց, կոտրեց Հոյնե-
լը, խոնարհեցուց Ժակոդոս Բ կայսրը
ու մագերուն խորհրդովը ետեէ եղաւ
քրիստոնէական հաւատքը Ծննդելու: Ա
սոր ժամանակն են մեր սրբոց Ա արդա-
նանց պատերազմները և նահատակու-
թիւնքը (451): Յազկերտի յաջորդեց
Պերոզ՝ որ Հեփթազաց գէմը ըրած պա-
տերազմին մէջ մեւաւ (483). իրեն
տեղը յաջորդեց Ա աղարշ որդին որ ըզ-
Ա աշան մարզպան դրաւ Հայոց (487):
Ա աղարշի յաջորդեց Լաւատ, որուն
ժամանակը գլուխ քաշեցին Հայք Ա ա-
շանայ առաջնարդութեամբը . երբոր
թագաւորը բարկացած կը պատրաս-

տուէր պատերազմի՝ իր հպատակները
ոտք ելան ու ձգեցին զինքը ու Պա-
մասպը թագաւորեցուցին . բայց Լա-
ւատ բանտուած բերդէն փախչելով
Հոնաց օգնութեամբ դարձեալ թա-
գաւորութիւնը ձեռք ձգեց ու Հու-
նաց հետ շատ պատերազմներ ունեցաւ:
Խոսրով իրեն յաջորդն ալ երկայն ա-
տեն պատերազմնելէն ետե հաշտու-
թիւն ըրաւ Հունաց հետ . բայց քիչ
ատենէն նորէն պատերազմ բացուե-
լով մէջերնին, նոյն միջոցներուն մեռաւ:
Իր յաջորդը Արմիզդ Բ դարձեալ շա-
րունակեց պատերազմը, բայց չարաշար
կոտրուեցաւ Հունաց Որիկ հայ զօ-
րավարին ձեռքով: Կ սգամ մըն ալ
Ա ահրամ անունով զօրավարը Հունաց
մէ յաղթուելուն պատճառաւ՝ երբոր
թագաւորը ձգեց զանիկայ զօրավարու-
թենէն, անիկայ ալ ապստամբեցաւ ու
թագաւորին զօրացը յաղթելով երբոր
առաջ կու գար, Պարսից իշխանները
ոտք ելան ձգեցին զԱրմիզդ թագաւո-
րութենէն ու զԽոսրով իր որդին թա-
գաւորեցուցին՝ որ նախարարաց Ա ա-
հրամին կողմը անցնելէն վախնալով
փախաւ Հունաց երկիրը: Որիկ կայս-
րը զինքը սիրով ընդունեցաւ, ու Ա եր-
սե՞ և Ուշեղ հայ զօրավարաց հետ
զօրքով զրկեց ի Պարսկաստան . որոնք
յաղթելով Ա ահրամայ նորէն թագա-
ւորեցուցին զԽոսրով: Որիկ կայսեր
մահուընէն ետքը Խոսրով շատ զօրքով
վազեց ու կայսրութեան գաւառները
տակն ու վրայ ընելով դարձաւ Պարս-
կաստան: Ետքը ուզեց ըռնել Տարօնոց
Ուշեղ իշխանը որ չեր ուզած իրեն
հետ Հունաց վրայ երթալ . բայց Ու-
շեղ Պայլ Ա ահանայ ձեռքով շատ կո-
տորած ըրաւ Պարսից մէջ: Լորեմ
իշխանն ալ վազեց ինչուան Պազես-
տին՝ ու Երուսաղէմ քաղաքն առնե-
լով սոսկալի աւարառութիւն ըրաւ ու
Քրիստոսի խաչն ալ տարաւ թագա-
ւորին գանձատանը մէջ զրաւ: Հերակլ
Հունաց կայսրը հաշտութիւն ուզեց
ընել հետը . ան ատենը Խոսրով առա-
ջարկեց որ քրիստոնէութիւնը թողու .



Ծահն Պարսից :

բարկացաւ կայսրը աս նախատանաց վրայ՝ վազեց բոլոր ուժովը Պարսկաստան, զարկաւ կոտրեց Պարսիկները քանի մը անգամ. Երբոր Խյարով իստութեամբ չէր ուզէր հաշտութիւն ընել՝ սպաննուեցաւ իր կաւատ որդւոյն ձեռքէն: Կնկէ ետև շարունակ խռովութեամբ զանազան իշխաններ իրաղու-

ձեռքէն կը յափշտակէին իշխանութիւնը, ինչուան Յազկերտ Գոր Ո՞ահմէտի կրօնքը ընդունեցաւ. իսկ իր մահուրնէն քիչ մը ետքը Արաբացիք ասիական ուրիշ աշխարհներուն հետ միատեղ նուածեցին Պարսկաստանը (642), և Պաղտատայ ամիրապետները կուսակալներու ձեռքով կը կառավա-

թէին զայն, ուր նաև յաջորդաբար եղան առանձին թագաւորութիւններ, ինչպէս Դահէրեան 820էն մինչև 872. Առֆարեան 872էն մինչև 902. Ասմանեան 902էն մինչև 999. Պուիտեան և Դավնէւեան մինչև 'ի Տուղբիլ. որ Ծառըքաց Ակլծուգեան ցեղէն էր, և իր յանդգնութեամբը և զինուորական հանձարովը շատ զօրացաւ և տիրեց նաև Պարսկաստանի, Դամասկոսի, Պաղտատու և Փոքր Իսիոյ: Տուղբիլ երեք անգամ անհամար բազմութեամբ զօրք խաւրեց Հայաստանի վրայ, որոնք մեծամեծ կոտորածներ ըրին, Արծն քաղաքը կործանեցին, Շասեն գաւառը մեծամեծ վնասներ հասուցին, Կարսը առին և Մանազկերտն ալ պաշարած միջոց Տուղբիլ մեռաւ: Ալիասլան տեղն անցաւ, որ շատ ընդարձակեց տէրութիւնը և ամիրապետաց իշխանութիւնը արհամարհէլով Պարսից տէրութիւնը նորէն հաստատեց. Յունաց յաղթեց և շահաւոր պայմաններով հաշտութիւնը ըրաւ հետերին: Խնիի վրայ ալ զնաց ու երկար ատեն պատերազմելէն և զայն առնելու յուսահատելէն ետև, պաշարելոց սխալմամբը առաւ զայն, ու շատ կոտորած ըրաւ: Ալիասլանին յաջորդեց Ակլիք շահ, որ նուածեց Ասորւոց երկիրը և Խզիատոսը, Պուխարան և Ամըրզանտը, և մինչև Հնդկաստան տարաւ իրեն յաղթական զէնքը. Նոյնպէս Հայաստանէն ալ Յօյները վանտելով տիրեց անոր և յանդորրու պահեց ամբողջ իր թագաւորութեանը միջոց: Ակլիք շահին մահունէն ետև իրեն եղբարքը և չորս որդիքը մէջերնին բաժնեցին այս լայնածաւալ տէրութիւնը: Այս բաժանմունքը քիչ մը ատեն խոռովութեամբ լեցուց աշխարհքը, մինչև Մանձար, Ակլիք շահին երրորդ որդին որ Կորաստանի վրայ կը թագաւորէր՝ ինչուան Հնդկաստան և Արքսարտ տարածեց իշխանութիւնը, և Դահօրի թագաւորը նուածեց, ինչպէս նաև ուրիշ շատ իշխաններ ալ, և իր թագաւորութիւնը փառաւու

րուեցաւ քան զմէկալոնցը. անոր համար երբ եղբայրները մեռան նորէն բոլոր տէրութիւննը միացաւ իրեն իշխանութեան տակ: Բայց տարիքն առնելէն ետև ուղելով Ծառթարստանի մէջ աշխարհակալութիւններ ընել մեծ պատերազմ մը կորսընցուց, որով և զօրութիւնը շատ տկարացաւ, ուսկից հազիւթէ իրենքը ազատեց: Յաջորդտարին դարձեալ Ծառըքմէններու ցեղի մը վրայ գնաց, որուն ցեղապետքը ապրատամբած էին. Մանձար յաղթուեցաւ ու բռնուելով բանտուեցաւ: Իր գերութեան միջոց որ իրեք տարի քշեց, շատ նեղութիւններ քաշելէն ետև, 1157էն մահն ազատեց զինքը իր շղթաներէն: Խակ տէրութիւնը աս միջոցիս թագուհին ճեռքը մնալով Ծառըքմէններուն ստնակոխ եղաւ: Խնկէ ետև Խարէզմեան ցեղը տիրեց մինչև 1225, որ միջոցին Ծառթարները Շինկիզ խանին առաջնորդութեամբ տիրեցին Պարսկաստանի: Իր մահունէն ետև 1226էն իր հուլաղու պղտի որդւոյն մասն ընկաւ Պարսկաստանը: Խիկայ հնազանդեցուց Արծնագետքը և զիուրիս, բնաջինջ ըրաւ աւազակները, և Արծնագել Բալէզոլի կայսեր դուստրը իրեն կին առաւ: Հուլաղու պաշտպան եղաւ գիտութեանց և անբաւ յիշատակարաններ թողուց աստղաբաշխական և Ճարտարապետական ուսմանց:

Պարսկաստան մինչև 1335, Խնկէ թիմուրի աշխարհակալութենէն առաջ Հուլաղուի յաջորդներէն կառավարուեցաւ, և ներքին և արտաքին արիւնահեղ պատերազմներէ շատ տկարացաւ. ինչուան զօրանալով Խնկէթիմուր արևելեան երևելի և միանգամայն անգութ աշխարհակալը, տիրեց Ասպահանի, Շիրազայ ու բոլոր Պարսկաստանի. նոյնպէս առաւ Պաղտատը, տիրեց Արաստանի, անկէ անցաւ Արտսաստան, հասաւ մինչև Ասսկուայի մօտ, մտաւ Հնդկաստան ու մեծ ջարդ ըրաւ. անկէ անցաւ Ասորիք, կործանեց Դամանակոսը: Խնկէթիմուր Հայա-



Ազնուական Պարսիկ :

ստանի մէջ ալ ձգեց իրեն սև յիշատակներ, մանաւանդ Աւ հողեր անուն դաշտին մէջ որ գերեզման եղաւ Աւաստիոյ քաղքին բնակչացը:

Լ էնկթիմուրէն ետև իմկաց Դարա Դայունլու ցեղը տիրեց Պարսկաստանի՝ ամբողջ 90 տարի. անկէ ետքը Աօֆեան թաթարաց ցեղը, որ վերջին

նը եղաւ, և Կամ Դահմազ Ո ուլի խանն վերցուց. ասիկայ Պարսից Դահմասպ թագաւորին օգնութեան եկեր էր, բայց բարկանալով թագաւորին՝ որ թշնամեաց հետ հաշտութիւն ըրեր էր, ձգեց զինքը թագաւորութենէն ու որդին Շահաւ Գր. թագաւորեցուց որն որ քանի մը տարիիէն մեռնե-

լով՝ իշխանաց հաւանութեամբը ինքը
անցաւ անոնց տեղ՝ Դահմազ կ ուլի
իսանին ցեղն ՅՕտարի մը շփոթութեամբ
թագաւորելէն ետեւ, անցաւ Վաչա-
րեանց ցեղին որ Շինկիղսանէն առաջ
կու գան։ Ֆէթհ-Ռիլ շահին ատեն-
ները, այսինքն 1827ին սկսաւ Պար-
սից և Ուուսաց պատերազմը, և Ուուս-
ները յաղթելով՝ առին Հայաստանի
մէկ մասը Պարսից ձեռքէն, և Հայոց
կաթողիկոսարանն ալ Ուուսի քամնին
մէջն ինկաւ գարձեալ քառասուն հա-
զար Հայ ալ անցուցին Պարսկաստա-
նէն Երևանու կողմերը։ Ֆէթհ-Ռի-
լին յաջորդեց իր թուր Ուուս Համմէտ
շահ, անոր ալ՝ Ուուրէտին 1848ին։

Կը շարունակուի։

Հին Քնար

Բ

Թեոդորոս Երգիչ

Խ Խորհուրդ առագ երկուշարարին։

Եետ Առորս Երգոյն ամենէն նշանա-
ւոր և բանաստեղծական Երգ մեր հին
քնարին, գոնէ կցրդոց գրոց մէջ, այս
հետեւեալ կցուրդ կամ շարականս է,
աւագ երկուշաբժի օրուան համար շի-
նուած։ որոյ խորհուրդն կամ յիշա-
տակնէնախաստեղծից դուրս հանուիլն
'ի զրախտէն։ Երգոյս Հեղինակն յայտ-
նի է անուամբն՝ Ծէոդորոս ։ ինչպէս Եր-
գոյն առաջին մասին տնագլուխիքն կա-
պէն։ ուր և նորօրինակ բան մը ըրած է
Հեղինակն։ անուանը Ի զրին սկըզբնա-
ւոր բառ չգտնելով կամ չուզելով դնել,
ծանօթութիւն մը կ'ընէ, բայց ծանօ-
թութիւնն այլ երգոյն կարգն անցու-
ցեր է եղանակաւոր խաղերով։ Օ ան-
բանականն 'ի բաղաձայնս թողլով ըզ-
գիր ։, այսինքն զտառն Ի, զոր անբա-
նական կոչ իբր անբնական մեր լե-
զուիս, որով սկսած բառ չկայ։ Այս

նորաձեւ մտածութեամբն այլ անշուշտ
կ'երևի քերդողին բանաստեղծական
հանձնարն։

Ի՞այց ով է այդ Ժակոդորոսն և ո՞ր
դարու վկայուած չէ։ Ո՞իայն արժան
և հածոյ է գիտնալ, որ Ժակոդորոս և
(որ նոյն է) Ժայրոս անուամբ ոչ միայն
հին Հեղինակներ ունիմք, այլ և հին
և նոր երգիներ ինչպէս գերադանծ և
մէծ բաբունապէտ ու էրաժիշտ մը
յիշեալ 'ի Դիլիս քաղաք 'ի սահմանս
Աիլիկիոյ, յամին 1643։ — Պօնիկ Թու-
րոս երաժիշտ և Տգնաւոր եպիսկոպոս
մը վախճանեալ յլմիդ յամին 1577։
յայտնի է որ ասոնք շատ նոր են մեր
երգէն և նաև անոր օրինակուած ձե-
ռագիրներէն, որ 500 տարիէ աւելի հին
են։ և ոչ այլ իմաստուն և հանձարէղ թու-
րոս Թաֆրոնց որ հաւանօրէն մեր (Նշն
թագաւորի զրաներէցն էր, և վախ-
ճանեցաւ յամին 1342։ Լնկէ այլ ա-
ռաջ կու Ճանշնամք 'ի վերջ Ա. Պա-
րու և 'ի սկիզբն Ա. Պան զ'ընտրէալ ե-
րաժիշտն իմուսոս որ Սարբերդու Ո.
Հովհաննէս եկեղեցւոյ (հաւանօրէն
և վանաց) առաջնորդ է եղեր, և
հայր և սբբանէալ էրծուառ անուանի։
Ա. յս ընտրեալ անձէն այլ վեր և հին
կարծէմք մեր երգոյն Հեղինակն։ թե-
րևս ինչուան առ Քառենաւորն Թէոդորոս
կրնամք հանել, որ Լ. գարու Հեղինակ
է, և այլ աւելի առաջ՝ առ Թէոդորոս
աշակերտն Ուովսիսի Հեղինակի Պի-
տոյից գրոց, որ սովորաբար Սորենէցոյ
կ'ընծայուի ։ որով և Ժակոդորոս կ'ըլլայ
'ի վերջ Լ. և 'ի սկիզբն Օ. գարու ։
նոյն իսկ յիշեալ գրոց Ճարտասանական
օրինակաց ոմանց Հեղինակն կարծի
նոյն Ժակոդորոս ։ հօն Ա. գամայ գրախ-
տէն ընկնակն ետեւ իր բերնէն երկու
բարառնութիւն կայ, որոց մէկուն մէջ
քիչ մը մեր երգոյն մօտենան իմաստքն։
եթէ ուզէ ընթերցողն՝ զայն այլ կար-
դայ զայս այլ։